

ՄԻՏՔԻ ԼՈՒՍԱՌՈՐՈՇԻՒՆ ԽՆԴՐԵԼՈՒ ԱՂՈԹՔ

Շնորհակալութիւն քեզի, ո՞վ Աստւած՝ մեր տէրը, որ քու տեսանելի լոյսովդ ուրախացուցիր մեզ՝ քու բոլոր արարածներդ, իսկ քու պատուիրաններուդ հոգեւոր լոյսովը լուսաւորեցիր քեզի հաւատացողները։ Մեզ ալ զօրացուր, Տէ՛ր, որպէսզի կարենանք քու պատուիրաններդ պահել այսօր եւ ամէն ատեն, որպէսզի լուսաւորուած միտքով՝ միշտ քու կամքդ կատարենք եւ քու պատրաստած բարիքներուուդ հասնինք բոլոր սուրբերուուդ հետ միասին, մեր Տիրոջ եւ Փրկչին՝ Յիսուս Քրիստոսի պարգեւած շնորհենքն ու մարդասիրութեամբը։ Անո՞ր կը վայելին փառքը, իշխանութիւնն ու պատիւր, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։

Դո՞ւն ես մեր խաղաղութիւնն ու կեանքը, ո՞վ Միածին Որդի Աստուծոյ, մեր Տէրն ու փրկչը՝ Յիսուս Քրիստոս։ Տն՛ւր մեզի քու խաղաղութիւնդ, որ սուրբ առաքեալներուուդ շնորհեցիր՝ անոնց վրայ փշելով կենդանացնող եւ ամենազօր քու Սուրբ Հոգիդ։ Որպէսզի մենք ալ աշխարհէն եկող ամէն տեսակի փորձութիւններէն խաղած՝ տաճար եւ բնակարան դառնանք աստուածային շնորհեներուուդ, եւ շնորհակալութեամբ փառաւորենք քեզ՝ ո՞վ Քրիստոս, մեր Աստուծը, Հօրը եւ Սուրբ Հոգիիդ հետ միասին։ Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։

ԳԱԻԻԹ



Գալիքը քուն եկեղեցւոյ հաւաքատեղիին Արեւմտեան կողմը կը գտնուէր, վերնատան ներքեւ։ Անցեալին գալիքին մէջ կ'աղօրէին մեղաւոր ապաշխարողներն ու չմկրտրածները, որովհետեւ անոնք իրաւունք չունեին մասնակցելու քուն Ս. Պատարազի խորհուրդին։

Ահա թէ ինչու, երբ քուն Ս. Պատարազը պիտի սկսէր, սարկաւազը խորանէն կ'ազդարաբէ.- «Ոչ մէկ երախայ, (չմկրտուած), ոչ մէկ թերահաւատ, ոչ մէկ ապաշխարութեան մէջ գտնուող եւ ոչ մէկ հոգիով ինքովն մեղաւոր զգացող թող մօտենայ աստուածային խորհուրդին»։

Իսկ ողջոյնի պահուն, արդէն իսկ ազդարաբութիւնը յստակ է.- «Զիրար ողջունեցէք սուրբ համբոյրով, եւ անոնք, որոնք պատրաստ չեն հաղորդուելու աստուածային խորհուրդով թող դուրս ելլեն եկեղեցիէն եւ գալիքին մէջ աղօրէն»։

Ներկայիս գալիքի դրութիւնը ջնջուած է մեր եկեղեցիներուն մէջ, եւ վերեւ յիշատակուած սարկաւազին ազդարաբութիւնը իմաստէ դժուրս է, բայց եւ այնպէս կը պահուի անիկա, շեշտելու համար պահունուիրիւնն ու սրբութիւնը՝ ի լուր հաւատացեալներու։

ՎԵՐՋ



ՅՈՒ ԽՈՍՔ ԻՆ ՈՅԵՐՈՒՄ ՃՐԱԳ Է ՈՐ ԻՆ ՇԱԿԻՆԵՐՈՒՄ ԼՈՅՍ
(Ա. 119.105)

ԺԶ. ՏԱՐԻ

ԿԻՐԱԿԻ, 18 ՅՈՒՆԻ 2023

ԹԻՒ 25

ԿԻՐԱԿԻ ՕՐԵՐՈՒ ԱՍՏՈՒԱՑԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Ես. 1.2-15: Հո. 6.12-23 Մտ. 12.1-8

ՔԱՐԵԿԵՆԴԱՆ Ս. ԼՈՒՍԱԿՈՐԻՉՈՒ ՊԱՀՈՑ

ՅԻՍՈՒՍ ԶՐԻՍՈՍԻ ԱՒՏԱՐԱՆ

ԸՆՍ ՄԱՏԹԷՈՍԻ 12.1-8

Ծարաք օր մը Յիսուս արտերուն մէջէն կ'անցնէր։ Աշակերտները անօրեցած ըլլալով սկսան հասկ փրցնել եւ ուտել։ Երբ փարիսեցիները ասիկա տեսան, ըսին Յիսուսի. «Տէ՛ս, աշակետներդ ինչ կ'ընեմ. քան մը՝ որ արգիլուած է Ծարաք օրով ընել»։

Յիսուս պատասխանեց. «Զէ՞ք կարդացած, թէ ինչ ըրաւ Դաւիթ, երբ ինք եւ իր հետ եղողները ամօրեցան։ Սստուծոյ տունը չմտա՞ւ եւ Սուաջառութեան հացը չկերա՞ւ, որ օրէնքին համաձայն միայն քահանաներուն արտօնուած էր եւ ոչ թէ իրեն կամ իր հետ եղողներուն։ Կամ չէ՞ք կարդացած Մովսէսի Օրէնքին մէջ, թէ Ծարաք օրեր քահանաները տաճարին մէջ կը սրբապղծն Ծարաքը եւ սակայն ատիկա մեղք չի համարուիր իրենց։ Ահա կ'ըսեմ ձեզի, որ տաճարէն աւելի մեծ մէկը կայ հոս։ Եթէ իրապէս հասկնայիք, թէ ինչ կը նշանակէ մարգարէին խօսքը. «Ողորմութիւն կ'ուզեմ եւ ոչ զոհ», այն ատեն չէիք դատապարտեր անմեղները, որովհետեւ մարդու Որդին Տէրն է Ծարաքին»։

Յիսուս այս աւետարանին ընդմէջէն մեզի կը սորվեցնէ, թէ գործը եւ առաքելութիւնը մարդուն աւելի անհրաժեշտ են, եւ վերեւ յիշուած Յիսուսի վերջին խօսքը՝ ողորմութիւն կ'ուզեմ եւ ոչ թէ զոհ, աւելին կը շեշտէ մարդուն գործին անհրաժեշտութիւնը, օրէնքը եւ անոր հանդէա մեր ունեցած բծախնդրութիւնը, սակայն երբեմն այդ օրէնքները անհրաժեշտ են, որ գործնականացնենք մեր կեանքին մէջ։



Ներսէս Հայրապետ կաթողիկոս ձեռնադրուեցաւ 353 թուականին, Արշակ Բ. թագաւորի օրով: Ան թագաւորին քարտուղարն էր, սակայն Փառէն Աշտիշատեցի կաթողիկոսի մահէն ետք թափուր մնացած հայրապետական արոնին համար արժանաւոր մէկը պէտք էր ընտրել: Այս արժանաւոր անձը համդիսացաւ Յուսիկ Հայրապետի թոռը՝ Ներսէս:

Պատմութիւնը Ներսէս Հայրապետին ընծայած է ՄԵԾ Տիտղոսը իր կատարած մեծ գործերուն եւ բարեկարգութիւններուն համար: Հիմնական նպատակն էր հայ ժողովուրդի սիրտին մէջ Քրիստոնէական ազնիւ զգացումները ներմուծել եւ արմատացնել: Այսպէս օրինակ, կը քաջալերէր իր ժողովուրդը, որ հեթանոսական սովորութեամբ մահուան առջեւ անյօյս չողրան, այլ՝ յարութեան յոյսով երկինքի արքայութեան հաւատան: Ամդադար կը քաջալերէր, որ մարդիկ քարեգործութիւն կատարեն եւ օրինակը ինքն իսկ տալով, իր տան մէջ կը հոգար որբերն ու չքաւորները:

Մեծն Ներսէս կաթողիկոս իր պաշտօնին գլխուն անցնելով մեծ բարեկարգութիւններու ձեռնարկեց:

Անհամար վանքերու, դպրոցներու, որբանոցներու հիմնադրութիւնը իր աշխատանքին մէկ բաժինն էր: Ան կազմակերպեց հայ եկեղեցական դասը՝ քահանաներ, եպիսկոպոսներ եւ քարոզիչներ ամէն կողմ դրկելով: Կանոնաւորեց եկեղեցիներու արարողութիւնները եւ որոշ օրեր ու ժամեր նշանակեց անոնց գործադրութեան համար:

Ահա իր այս բարեսիրական գործերուն շնորհիւ է, որ ան դարձաւ Հայոց սրտի լուսաւորիչ:

ԻՆՉՈ՞Դ ԿԸ ՍԻՐԵՆՔ ԶԱՍՈՒԱԾ

Մենք ինչո՞ւ կը սիրենք զԱստուած: Որովհետեւ բարերար է եւ մենք իր բարերութեան կարի՞քը ունինք, կամ որովհետեւ ամենակարող է, եւ մենք չենք կրնար իր կամքին հակառակ կենալ, կամ որովհետեւ մեր յաւիտենականութիւնը իրմէ կախեալ է անո՞ր համար պէտք է սիրենք զինք: Եթէ այս պատճառներով է, որ զինք կը սիրենք՝ կեղծ է մեր սէրը: Անկեղծ սէրը՝ առանց պայմանի, անսակարկ եղող սէրն է:

ԻՆՉՈ՞Դ ԿԸ ՀԵՏԱՊՆԴԵՍ ՆՄԱՆԴ

Սատանան եւ անոր կամքը ընող մարդիկ կը հետապնդեն մեր քայլերը, որպէսզի թակարդեն մեզ: Աստուած ինք եւս կը հետապնդէ մեր քայլերը, բայց ո՞չ թէ թակարդելու մեզ, այլ՝ մեզ Զարին թակարդէն ապատելու: Իսկ դուն, եթէ նմանիդ քայլերը հետապնդող մըն ես, ի՞նչ նպատակով կ'ընես այդ մէկը:

**ՃՈԳԵՒՈՐ
ԴԱՏ ԳԱՍ**

ՅԱԻԻՑԵՆԱԿԱՆ ԿԵՍՆՔ

Յաւիտենակա՞ն կեանք: Որքա՞ն քաղցրութիւն կայ այս երկու բառերուն մէջ: Որքա՞ն սփոփանք եւ միխթարութիւն կայ: Յաւիտենակա՞ն կեանք: Կեանք մը՝ որ չ'աւարտիր: Կեանք մը՝ ուր կեանքը եռո՛ւն է: Կեանք մը՝ ուր Սուրբ Հոգին կը ցօղէ: Կեանք մը՝ որ չերմացած է մեր երկնաւոր Հօր շունչով ու պաշտպանուած անոր շուլփով: Կեանք մը՝ ուր ուրախութիւնը անսահման է, երշանկութիւնը՝ անվերջ, խաղաղութիւնն ու սէրը՝ կատարեալ: Կեանք մը՝ ուր հանգչած է Աստուծոյ փառքը: Այդ կեանքը, Քրիստոսն' միայն կրնայ պարգևուիլ: Այդ կեանքը, Քրիստոսի արեան ծնունդը եղող կեանքն է, Քրիստոսատո՞ւր կեանքն է, Քրիստոսակեդրո՞ն կեանքն է, Քրիստոսի կեանքն է, Քրիստոսի կեանքն է, Քրիստոսն' է:

ՍԻԱՍՆԱԲԱՐ ԱՂՕԹԵՆՔ

Ողորմէ՛, Տէ՛ր, մեր եղբայրներուն, ծնողներուն ու իմ արինակից մերձաւորներուս, կրօնաւորներուն ու միանձն ճգնաւորներուն, անոնց, որոնք մեզի ողորմութիւն պարզեւեցին եւ անոնք, որ յանձնարեցին զիրենք յիշել մեր աղօթքներուն մէջ: Ողորմէ՛, Քարերա՛ր, եւ տո՞ր իրաքանչիրին կարիքին համաձայն: Առատապէս բաշխէ՛ Սուրբ Հոգիիդ շնորհքները բոլոր անոնց եւ զարդարէ՛ ու միացն'իր Զու Աստուածութեանդ սիրոյն մէջ:

ԵԹԷ ԿԱՄ ԵՐԱ ԿՌՈՒՁԵՍ...

**ԵԹԷ ՎՈՒԶԵՍ ԳԲՏԱԱ, ԹԷ Ո՞Վ Է
ԱՍՏՈՐԾՈՅ ԸՆՎՈՐՆԵԼԻ ՄԱՐԴ**
ԿԱՐԴԱՎ ՍԱՎԱՐՈՍ 24

Տիրոջն է երկիրը՝ իր ամբողջ լիովեամբ, աշխարհը՝ իր բնակիչներով: Որովհետեւ ի՞նք անոր հիմները դրաւ ծովերուն վրայ, ովկիանուներուն վրայ հաստատեց զայն: Ո՞վ արժանի է Տիրոջ լեռը ելելու: Ո՞վ կրնայ անոր սուրբ տաճարին մէջ կանգնիլ: Ան, որ մաքուր է իր գործերով ու մտածումներով: Ան, որ սոտոքեան անձնատուր չեղաւ, եւ նենգութեամբ երդում չըրաւ: Այսպիսին Տիրոջմէ օրհնութիւն պիտի ստանայ, արդարութիւն պիտի գտնէ զինքնիլ: Ան, որ մաքուր է իր գործերով ու մտածումներով: Ան, որ սոտոքեան անձնատուր չեղաւ, եւ նենգութեամբ երդում չըրաւ: Այսպիսին Տիրոջմէ օրհնութիւն պիտի ստանայ, արդարութիւն պիտի գտնէ զինքնիլ: Այսպէս զինքնիլ Աստուծմէն: Այսպէս կ'ըլլայ աստուածապաշտը, որ կ'ուզէ քու ներկայութեանդ գալ, ո՞վ դուն՝ Աստուածը մեր հայրերուն: Բացէ՛ք ձեր փեղկերը, ո՞վ դարպասներ, թող բացուին յաւիտենութեան դրները, որպէսզի ներս մտնէ փառաւոր Թագաւորը: - Ո՞վ է այս փառաւոր Թագաւորը: - Տէ՛րն է, հզօր եւ անպարտելի, Տէ՛րը, պատերազմի մէջ անխորտակելի: Բացէ՛ք ձեր փեղկերը, ո՞վ դարպասներ, թող բացուին յաւիտենութեան դրները, որպէսզի ներս մտնէ փառաւոր Թագաւորը: - Ո՞վ է այս փառաւոր Թագաւորը: - Ամենակալ Տէ՛րը, ի՞նքն է փառաւոր Թագաւորը:

Նեղութեան թէ ուրախութեան պահուն կարդանք Սաղմոսագիրքէն: